

տարրը sine qua non պայման մը կը դնէ, այսինքն լեզուական կարգադրութեան ետ առնուիլը. իսկ Չեխերն ընդհակառակն, հաստատուն կոտան մ'ունին, եւ քնական է՝ շատ դժուարաւ պիտի հրաժարին իրենց շահած առաւելութիւններէն: Այսպիսի վտանգաւոր ժամանակ՝ ներքին պառակտումներով ոյժերը քայքայել, շատ ցաւալի է:

Բռնգաբար: Մեծ շփոթութեանց տեղի տուաւ այս ամիս Եւրոպական պաշտօնէի մը՝ Ստոկհոլմի, անգղոյշ մէկ խօսակցութիւնը, եւ դիւանագիտական յարաբերութեանց խզում՝ յստաջ ճերաւ. սակայն վերջապէս պահանջուած հատուցումը տուաւ Փերդինանդի փոքրիկ տէրութիւնը, եւ յոյս կայ թէ միջանկեալ դէպքն առանց ազդեցութեան մնայ: Գայթակցեցողիչ դատաստան մը քննուեցաւ, եւ նոյն իսկ իշխանին անունն ալ շատ յիշատակուեցաւ. այս ամէնը յայտնի ցոյց կու տան թէ շատ քան ունի դեմուս ուղղելու Բուլղարիա եւ ներքին ինդիքները՝ կարգադրելու, փոխանակ աւելորդ աշխատանքներով ժամաւաճառ ըլլալու...:

Անգղիա: Ժանըր լրեր հասան այս ամիս Նիդերլանտներէ: Բնիկ ազգերն՝ արտաքին ազդեցութենէ զրոգուած, կարծեցին թէ իրենց ցեղակից ազգերուն կը նմանի քրիտանական ազգն ալ. կապարծ դարձուցին, քայք անազին կոտորածով ստիպուեցան շատերն իրենց հպատակութիւնն անպայման յայտնել: Հնդկաստանի անգղիական վարչութեան խստութեան տեղեակ մը միայն կընայ գուշակել թէ շատ տարիներէ կը կարօտի՝ ընկնելուն ապստամբութեան յաշտոյիլը: Բայց հարկաւոր ալ չէ, քանի որ միայն անգղիական վերին իշխանութեան տակ՝ խաղող կ'ապրին իրարու հետ ընկի ազգերը, որոնց համար անգղիական վերին իշխանութեան քարծումը՝ սկիզբ պիտի ըլլայ եղբայրասպան ու ցեղակորոյշ կնճիռներու:

Սպանիա: Արտաքին ծախողութեանց վրայ աւելցաւ ներքին ծանր կորուստ մը. Կանովա սպաննուեցաւ: Այս կորուստն անդամանելի է Սպանիայի համար, քանի որ պաշտօնարարին զահրէցն անիշխանականաց դէմ՝ ցոյց տուած անողորմ խստութեան հետ, ունէր այն-

պիսի յատկութիւններ ալ, որ "Սպանիայի Բիսմարկն, կ'ամանուէր: Սպանութիւնը պարտաւոր պիտի ժնդրուէր յազուրդ մին էր այն արմատականնեւ համար, որոնց յիմարեալ միտքը կը կարծէ թէ ոճրագործութիւններով պիտի փոխուի հիմալուան կարգը:

Տաճիքահան - Յունական պատերազմ: Խաղաղութեան պայմանները "ստորագրուեցան, կը ստորագրուին, պիտի ստորագրուին", Այս է ընդարձակ հեռագիրներու հակիրճ իմաստը: Գերմանական առաջարկութիւնը թէ նոր պարտքը վճարուած առեւն հին պարտատէրները չմաստին, բաւական յուզումնք յառաջ ճերաւ յունական ազգին մէջ, վասն զի "դրամական հակողութեան, հաստատուելովը տեսակ մը Եգիպտոս տեղծել ուզեց Վիլհելմ" կայսրը: Բայց հաւանականագոյնս իրաւունք կ'ունենայ գոնէ այս անգամ Անգղիա:

ԲՈՎԱՆԵՆԿԱՌԹԻՒՆ

ՈՒՍՈՒՄՆԵՐԱՎԱՆ

ՄԱՅՆԵՆԿԱՐԱՆՈՒՄ — Փաւստոս Բիւզանդացի եւ իւր Պատմութեան խաղաղութիւնը. 257: — Յուցակ հայերն ծնողաբար Սանատարեան Վարժարանի ք հարկն. 264:

ԿՐԱՆԿԱՆ — Մայիշատակ տպագրութիւններ. 269: — Պատմութիւն հայ լրագրութեան 1860-էն մինչեւ մեր օրերը. 270:

ԹՂԱՎՅՈՒՄԹԻՒՆ — Տէրիզիքի, Նազիքի եւ Այտընի Հայոց դպրոցները. 274: ԿՐԱՆԿԱՆԱՆՈՒՄ — Ծղրուած եւ զերգընելու արուեստը. 275:

ՊԱՏՄԱՆՈՒՄ — Ծղրաբեթուպուտայ Հայոց այլեւայլ քաղաքային օրէնքներն ու կարգադրութիւնները. 278:

ԼԵՃՈՒՄԱՆԱՆԱՆՈՒՄ — Հաւասարեղ Թրանսիլուանիոյ Հայոց գաւառական քաղաքներ. 281:

ՕՍԵԼԵՏՕՍԷ

ՆՈՐՈՒՄԹԻՒՆԻՒՆ — 1. "Հունգարահայոց ապագան": 2. Ազգաբաղական բանի մը հատուածներ: 3. "Յուցակ հայ. ծնող. մտքեր. Միւթթ. ի վիճման". 282:

ԱԶԳԱՆԻՍ ԹԵՐԹԻՒՆԻ ԺԱՆՎԵՓՈՒՆԷՂ — 1. Յատուկ անուններու ստուգաբանութիւն: 2. Պարսկական արտակարգ գիտաբանութեանց հայ անդամները: 3. "Նոր-Փորձ", անուն նոր պարբերագիր մը: 4. "Հանդէս Ամսօրեայի", ամսընթաց տպագր: 5. Բաղնարք տիկն մը: 6. Որբեր: 7. 8. 5. Երգարաններ իւր առաջարկութիւնը: 8. Նորուտոյց հին կանոններ. 283:

ԲԱՆԱԿԱՆԱՆՈՒՄ ԵՎ ՍՈՒՄԹԻՒՆ 287:

ՀՐԱՄԱՐԱՎԵՐԶ ԵՎ ՊԱՏՄԱՆԱՆՈՒՄ ԽՈՒՄԱԳՐԻՐ

Կ. ԲԱՍՏԱՆԷԼ Կ. ՊԱՐՈՆՅ

ՎԵՆԵՆԵ, ՄԻԻԲԱՐԵԱՆ 8 ԳՐԱՐԱՆ.